



ԿՐՕՆԱԿԱՆ, ՊԵՏՄԵՐԱԿԱՆ, ԲԵՆԵՍԻՐԵԱԿԱՆ, ԲԵՐՈՅՆԱԿԱՆ ԵՒ ԱԶԳԱՅԻՆՆԵՐ

ԹԻՒ Ժ. — ՇՐՋԱՆ Թ.

1876

ՏԱՐԻ Թ. — ՀՈԿՏԵՄԲԵՐ 31

ԿՐՕՆԱԿԱՆ

Ս. ԷԶՄԻԱՆՆԻ ՃԵՄԱՐԱՆԸ ՀԱՐԿԱՒՈՐ ԷՐ ԹԷ ՈՉ

«Պահ մտիք՝ արի՛ «երեմ» առածին գործադրութիւնը ուրիշ ազգերէն աւելի ճշգրութեամբ կարծես թէ մեր մէջ կկատարուի՝ գլխաւորապէս մեծ մարդոց եւ մեծ գործոց վերաբերութեամբ:

Վասն զի տակաւին օրինակ եղած չէ՛ որ մեր մէջ նոր եւ ազգօգուտ հաստատութիւն մի սիրալիր մտօք ի սկզբան ողջունուի, կամ մէկ որ եւ է ընդհանուր կամ մասնաւոր ձեռնարկ ըստ արժանւոյն եւ անաշառապէս գնահատուի:

Յոռեգատները կամ վատթարականները (pessimiste) մեր մէջ ամեն ժամանակէ աւելի այժմ՝ յաճախած են կերելի անոր համար, որ ազգին մէջ՝ մանաւանդ Մայր Ս. Աթոռոյն չորս կողմը՝ նոր ու

լաւ բաներ ամեն ժամանակէ աւելի այժմ՝ երեւան կերնեն:

Մեք չեմք զարմանար մեր ազգային գրչաց յոռեգատ ընթացքին, հաւաստի գիտնալով՝ որ իւրաքանչիւր ազգի գրականութիւնը իւր ինքնուրոյն ուղղութիւնը ունենալով՝ կերպով մի այն ազգին դուարթ կամ անուր ոգւոյն յատկանշանը իւր մէջ ճշգրիւ կպարունակէ:

Յայտնի է որ մեր հայկական նախնի մատենագրութիւնը մեծաւ մասամբ «պէսակ» ձեւ ունի, եւ ի ներկայումս անուր եւ ծանր տպաւորութիւն ընող լրագրական երեւոյթները տեղիք կուտան ենթադրելու՝ թէ հին «պէսակ» ուղղութիւնը փոխարկուած է մեր մէջ վարկաբան ուղղութեան, որոց երկուքին պատճառն ալ մի եւ նոյն ազդիւրէն կրքիւի՛ այն է՝ օտարազգի դաստիարակութենէ:

Մեր նպատակէն շեղուած կլինէինք՝ եթէ առ տեղեւաւ յօժարէինք այս մեր

ասածին ճշտութիւնը փաստերով ապացուցանել . այսչափ միայն ասեմք, որ իւր հայրենիքէն տարիներով հեռացած, օտար երկնի եւ ազգաց մէջ դաստիարակուած անձը, յետ վերագարձին ի հայրենիս՝ չկրնար չողբալ եւ չկարգաւել ազգիս մէջ կատարուած երեւոյթները երբեմն իրաւացի եւ շատ անգամ անիրաւ տեսութեամբ:

Օտարուսումն ազգայնոց տեսութիւնը, հայեացքը եւ ազգային խնդրոց քննութիւնը, ազգի թերութեանց դարմանումը միշտ արդար եւ ուղիղ կլինի այն ատեն, երբ արեւմտեան դաստիարակութիւն ընդունող ազգայինները արեւմտեան կամ օտար ոգի եւս բերած չլինին իրենց հայրենիքը. հապա այդ դաստիարակութիւնը իբրեւ գործի եւ միջոց ծառայեցընեն իրենց բուն հայկական ոգւոյ եւ նպատակի արդիւնքները հայրենեաց մէջ տարածելու համար:

Այս ինքն թէ մեք կղաղբիմք լաւաբախան լինելէն՝ եթէ օտարաստան դաստիարակութիւնը ջանամք հնազանդեցընել մեր ազգային գաղափարներուն . եւ սորա հակառակ՝ ետեւէ չլինիմք մեր ազգային պարտքերը, շահերը, ոգին եւ նոյն խի կրօնը զոհել ստրկացընել այդ մեր ընդունած մուրացածոյ, օտար եւ շատ անգամ վնասակար դաստիարակութեանը:

Վասն զի մեր մտաց այդ օրինակ յուռեգատ տրամագրութեան հանդէպ չեն կարող տակալ գլխմանալ ո՛չ ազգային դպրոցներ, ո՛չ ազգաշահ գործառնութիւններ եւ ո՛չ խի կրօն — այս ազգա-

պահ ամենագլխաւոր տարրը, որոյ կեդրոն համարուած սրբալայրը այս օրուան օրս նիւթ է քննութեանց, յարձակմանց եւ անոր մէջ կատարուած բարոյական եւ ուսումնական յեղափոխութիւնները առարկայ դարձած են ազգայնոց դարգացեալ համարուած մասին արգարեւ անիրաւ խորհրդածութեանցը: Ըստ մեզ՝ Մայր Աթոռը կամ մեր հաւատոյ կեդրոնը իւր թմրութեամբ կամ վերակենդանութեամբ ճիշդ փորձաքարի մը յատկութիւն ունի, որով կյաջողի իւր մօտաբնակ եւ հեռաբնակ որդւոց կրօնական զարգացման եւ առ Աթոռն ունեցած հարազատութեան չափն ու աստիճանը կամ երակը հետզհետէ ստուգել, կամ զարգացելոց դասուն մէջ որոշել՝ եթէ ներուի մեզ ասել՝ իւր կեդրոնախոյս եւ կեդրոնաձիգ գորութիւնները:

Ընդ նմին Մայր Աթոռը բնական յատկութիւն մի ունի ազգի ժամանակակից կենաց ստոյգ պատկերլինելու կամ հայելի մերներկայ հոգեւոր, բարոյական եւ ուսումնական կացութեանը: Մեք չեմք կրնար զայն նաեւ աղբիւր չհամարիլ մեր դպրոցական յառաջագիմութեանը . վասն զի այս նուիրական պարտքը կրկրէ իւր վերայ դարաւոր ժամանակներէ հետէ, թէպէտ փոփոխ յաջողութեամբ կամ գործունէութեամբ կատարէ իւր այս ամենագլխաւոր դերը դպրոցաց բարեկարգութեան նկատմամբ՝ համաձայնելով ի հարկէ ժամանակի այլեւ այլ հանգամանաց հետ:

Ի ներկայումս այդ կեդրոնի մէջ՝ իբրեւ հայելի եւ պատկեր մեր ազգի ներ-

կայ գրութեանը՝ վանուց մէկ կողմը բարձրացած կեցած է Հոգեւոր ձեմարանի հոյակապ շինութիւնը:

Արդ՝ մեք եւս այլոց շատերուն պէս կհարցանեմք՝ թէ հարկաւոր էր մեզ այդ ձեմարանը թէ ոչ: Այս հարցման պատասխան տալու համար՝ հարկ կը համարիմ մեր ազգին մէջ բացուած նաեւ ուրիշ քանի մի դպրոցներուն հարեւանցի քննութիւնը ընել, ըստուգել անոնց ունեցած կարեւորութիւնը եւ օգտակարութիւնը, բացատրել Ս. Եջմիածնայ Աթոռոյն հետ ունեցած կապը, անոնց ուղղութեանն եւ նշանակութեանը խելամուտ լինել, որպէս զի Հոգեւոր ձեմարանի նշանակութիւնը լաւ դուրս ելնէ. վասն զի խընդիր յարստեանէ կիւրիին է, բայց քըննութիւնն ու արդար եզրակացութիւնը ամենայն մշակի գործը չէ:

Դպրոցական խնդիրը փափուկ լինելով եւ աւելի կրօնական կամ բարոյական՝ փափուկ եւ բարեխնամ մշակութեան հարկը կզգացուի, որպէս զի ուսմանց բարոյականութեան պարտէզ համարուող դպրոցները անղգուշութեամբ չլինասուին . . . :

Ս. Եջմիածնի Հոգեւոր ձեմարանին հարկաւորութիւնը չհասկացողները յօրէ անտի բացման նորին նախ ուսմանց ծրագիրը, ապա ուսումնական դասագրոց պակասութիւնը, յետոյ ուսուցիչները, յետոյ տեսուչը ձեռք առին անխնայ, եւ հուսկ ուրեմն տեղոյ անյարմարութիւնը առարկեցին:

Ասոնց մէջ այնպիսի ծիծաղաշարժ առարկաներ կան, որ մարդ կզարմանայ

թէ ինչպէս առողջ դատողութեան աէր մարդիկ կարողացան տեղ շնորհել իւրեանց հանդէսներուն մէջ այդ տեսակ այլանդակ խորհրդածութեանց*):

Աւելի ծիծաղաշարժը վերջին առարկայն է, զոր քննեմք տեսնեմք թէ ո՛ւր կհանէ զմեզ եւ կրնայ օգնել հաստատելու համար ձեմարանին հարկաւորութիւնը Մայր Ս. Աթոռոյն մէջ թէ ոչ:

Վաղարշապատը կամ Ս. Աթոռը անյարմար դատող խելքը ո՛ւր կուզէր արդեօք տեսնել կամ զետեղել Ս. Եջմիածնի ձեմարանը: Ս. Եջմիածնի վանքը ի Վաղարշապատ է, իսկ անոր ձեմարանը կերելի թէ ըստ դատողութեան յառեգատին պիտի լինէր Տփլիս:

Զգիտեմ թէ ո՛ր ազգի մէջ նմանը տեսնուեր է եւ ինչ ուղղութեան կը ծառայեն այդպիսի ենթագրութիւնը ընողները: Այս առարկութիւնը ճիշդ կը նմանի անոր, որ կասեն թէ Հայրապետութիւնը թող լինի Ս. Եջմիածին, իսկ Վեհ. Հայրապետը նստի ի Տփլիս: Այլին՝ Ինչու չէ՞, կասեն, արդէն եղած է եւ այդ գործադրուած գրութեան մեծ մնացորդն է Ներսիսեան դպրոցը, որ տակաւին կատրի Տփլիսեաց մէջ:

Մեք երջանկայլշատակ Հիմնագրի անմահական արձանը խիտ քննութեան տակ ձգելու աշխատանքը յանձն չեմք

(*) Թող որ ըստ մեծի մասին նօքա էին կեղծ անուամբ գրողներն, մի և նոյն ժամանակ գարձեալ նօքա գաղափարակից էին և աւելի ինքեանք կլծկալրկին զրել, որոց մէջ համայն գաւառացիք մասնակցութիւն չունէին և չունին:

առևուր եւ յանձն առնելու եւս լինելինք՝ պիտի ասէինք՝ թէ ժամանակին հանգամանքները կամ քաղաքականութիւնը այդ կերպը աւելի օգտակար համարել տուած է ազգասէր Հայրապետին, բայց շատ կարծատել եղած է իւր ձեռակերտին փառքն ու պայծառութիւնը, եւ անոր յիմնամեայ կեանքը անցած գնացած է իբրեւ զքէրէկ տարաբաղբար՝ առանց պսակել կարողանալոյ երբ եւ իցէ իւր Հիմնադրին հեռատես գիտաւորութիւնները*):

Ասկէ վերջը թերեւս յոյս լինի, որ այդ նիւթապէս ապահովուած բաւական բարձր դիրք ունեցող դպրոցը իւր իսկական նշանակութիւնը ձեռք բերէ, եւ իւր թեմին հոգեւոր եւ ազգային պիտոյից կատարման ընդունակ առաքինի աշխարհականներ եւ բարեկիրթ ամուսնաւոր եւ ին եկեղեցականներ պատրաստէ, բայց առանց բնաւ շեղելու իւր թեմական ուղղութենէն, իւր հոգեւոր եւ ազգային նշանակութենէն, որ յայսմ մասին մեծապէս կտարբերի Ս. Էջմիածնի Հոգեւոր ձեմարանի ուղղութենէն, եւ երբէք կարելի չէ զայն ծառայեցնել ձեմարանի յատուկ նպատակաց արգիւնագործութեանը:

Բայց ի՞նչ է, պիտի ասեն ընթերցողները, այդ ձեմարանին նպատակը, ի՞նչ թաքուն ուղղութիւն ունի այդ նոր հաստատութիւնը, որ պարզ եւ որոշ ձեւի տակ չներկայանար յաջս հասա-

րակութեան, մանաւանդ զարգացեալ համարուող հետաքրքիր դասուն:

Դորա բուն նպատակը ի ժամանակին տպուեցաւ Արարատայ մէջ կոնգակի ձեւով ի կողմանէ՝ Վեհափառ Հիմնադրի նորին, յորում՝ բացայայտ կերպով կիսայի անոր նշանակութիւնը եւ առանձին նպատակը, որ է գլխաւորապէս արժանաւոր կոսակրօն հոգեւորականներ պատրաստել. որպէս զի նոյն՝ ըստ նախնական սովորութեան ազգին՝ նաև մեր ազգի հոգեւորական եւ ին ծաղկելուն նպատակն:

Մեր գոնէ այդպէս կհասկանամք այն կոնգակին միտքը, եւ Վեհափառ Հայրապետի գործառնութեանց ի մտոյ ծանօթ լինելու բազմը ունենալով՝ այդ լուսաւոր նպատակը նորա մէջ տեսած եմք դեռ Հայրապետութեան Աթուր նորամբարձած օրերը:

Վեհափառ Տէրը լաւ հասկացած պիտի լինի լուսաւորութեան անհրաժեշտ կարեւորութիւնը. իսկ անոր յաջողութիւնը իրաւամբ ազգին դպրոցաց բարեկարգութեանը մէջ տեսած է:

Բայց այդ բարեկարգութիւնը դպրոցաց մէջ պահանջելու համար՝ ապաքէն հարկաւոր էր այնպիսի կեդրոնական հաստատութիւն մի, այնպիսի ազդիւր մի՝ որ լուսաւորութեան ծառին բողբոջները կամ շառաւիղները յաւէտ թաքմ ու կենդանի պահպանէ, կեդրոն մի, յոր կարողանային գիմել ի հարկաւոր գէպս դասագրոց, դպրոցական ընթացից, ծրագրաց, կանոնադրութեանց եւ այլ ուսումնական եւ տնտեսական պիտոյից համար խորհուրդ, պատուէր կամ հրահանգութիւն ընդունելու:

(*) Յակուլ պէտք է՝ որ սպասուողն ևս սպարդիւն եղած չէ:

Չկայ ուրիշ ազգաց մէջ այդպիսի կեդրոնական հաստատութիւն մի: Ապաքէն ամենայն ազգ իւր զանազան նմանօրինակ ուսումնական կեդրոնները եւ շրջանները ունի առանձին առանձին, ուստի ինչո՞ւ չպիտի ներուի դոցա մանրանկարը (en miniature) ունենալ Մայր Ս. Աթոռոյ մէջ, որոյ ընդհանուր ազգին վերայ ունեցած հոգեւոր եւ բարոյական ազդեցութիւնը ամենայն քայլափոխի մէջ կզգացուի: որոյ զբաղմունքը եւ միակ պաշտօնը եղած է յաւէտ առանց որ եւ է քաղաքական ինդիքներ յուզելու՝ ազգապահ երկու սկզբանց — կրօնի եւ լեզուի — հաւատարիմ աւանդապահը լինել, իսկ այս երկու սկզբանց յառաջագէժ պայծառութիւնը իւր որդւոց հաւատարիմ հպատակութեանը մէջ տեսնելով առ իշխող տէրութիւնս:

Ով որ այլապէս ըմբռնած է Ս. Աթոռոյ քաղաքական կամ ազգային դիրքը՝ նա սաստիկ կսխալուի՝ եւ երբէք չկրնար Ս. Աթոռոյ հետ համամիտ եւ համաձայն գործ տեսնել, եւ եթէ գործէ եւս՝ գիտնայ որ գործը իւր ազգային հոգեւոր ներգաշնակութիւնը կորուսանելով՝ շատ շուտ կխանդարուի:

Ս. Աթոռոյ այս ազգային հոգեւոր իրաւասութիւնը ամենայն տէրութիւնները յաւէտ ճանչցած ու յարգած են, որոյ անփխտելի ապացոյց են ի նախնեաց մինչեւ ցարգ ազգային թէ՛ դպրոցաց եւ թէ՛ եկեղեցւոյն ի միասին ծայրագոյն հոգեւոր իշխանութեան հովանւոյն տակ գտնուելը: ասոնց միոյն օտարանալը ի Հայրապետական իշխանութենէ՝

միւսոյն անկումն ու անշքութիւն անտարակոյս կպատճառէ:

Այս բանին պատկառ կեցած ատենը քաղաքական իշխանութեանց՝ մեր մէջէն Մշակի նմաններ կելնեն յանկարծ կհարցնեն՝ թէ Հայոց Կաթողիկոսը հոյ լեզուի եւ կաթողիկոս է լի ոչ:

Ի՞նչ անհետեւ խորհրդածութիւն...

Դեռ 1868 թուին՝ Վեհափառ Հայրապետը կարծեժ թէ հաստատած էր Ս. Էջմիածնի մէջ ուսումնական յանձնաժողով, որոյ պարտքն էր հսկել դպրոցաց ներքին եւ արտաքին բարեկարգութեան վերայ, ընդունել անոնց տարեկան հաշուոց ցուցակները, տեղեկանալ ուսուցչաց եւ ուսանողաց եւ ուսանելի առարկայից յառաջագիմութեանը, միով բանիւ կատարել այն պաշտօնը՝ զոր այժմ նոր ձեւակերպած ձեմարանական ժողովը կերելի թէ յանձին սլիտի բառնայ*) աւելի ընդարձակ գործունէութեամբ:

Ուրեմն դեռ 1868 թուին Վեհափառը զգացած է Ս. Աթոռոյ ձեմարանին անհրաժեշտ կարեւորութիւնը, որոյ հիմքն ալ, եթէ չեմք սխալուիք, մէկ տարի վերջը դրուեցաւ եւ յետ բազմատեսակ նիւթական եւ բարոյական փոփոխութեանց հանդիպելու, հազիւ ուրեմն իւր բուն ձեւակերպութիւնը այժմ ընդունելու վերայ է փորձառու վերատեսչի մը եռանդուն գործունէութեամբը:

(*) ձեմարանի Տեղութեան և Ուսուցչաց ժողովոյն յանձնուած է, և ի պատհաս Ժամանակին կձեմարակ է ի գործ: Ծ. 10. Բ.

Բայց պէտք է խոստովանիլ, որ 1868 թուին ուսումնական յանձնաժողովոյ պաշտօնը այժմ՝ բաւական թեթեւցած է, եւ աւելի եւս կ'իթեթեւնայ անշուշտ՝ երբ մեր Թեմական Կաթողիկոսաց հաստատութիւնը կհասեւի ի կողմանէ բարեխնամ Պետութեան, որով մեր գաղտնական գործը իւր պարտեւպատշաճ կարգաւորութիւնը ընդունելով՝ Ս. Եջմիածնի ձեմարանական ժողովն եւս Թեմական Տեսուչներէն բարեկարգ եւ յիւրումն ժամանակի պէտք եղած հաշիւները կընդունի:

Ուրեմն մեր ընդունած դրութեամբ եւ համոզմունքով յայագային Ս. Աթոռոյ կրօնական եւ ազգային իրաւասութիւնը իւր հովանաւորութեաններքոյ պէտք է ունենայ ասպայիս - հոգևոր գաղտնիքներ ըստ հետեւեալ կարգի կամ կազմակերպութեան:

- 1.) Իւրաքանչիւր գիւղի մէջ կլինի սկզբնական թիւիան — հոգևոր դպրոց:
 - 2.) Իւրաքանչիւր գործակալութեան կեդրոնատեղոյն մէջ՝ կ'ըրոնական հոգևոր դպրոց:
 - 3.) Իւրաքանչիւր նահանգական կամ Առաջնորդանիստ քաղաքի մէջ Թեմական դպրոց:
 - 4.) Իւրաքանչիւր փոքր վանք սկզբնական վանական դպրոց, իսկ մեծերուն մէջ՝ կ'ըրոնական վանական դպրոց, եւ
 - 5.) Ս. Եջմիածնի մէջ՝ ձեմարան:
- Թէ գեղերու եւ թէ քաղաքներու մէջ եղած սկզբնական դպրոցները կենթարկուին կեդրոնական — հոգևոր դպրոցներուն: Սորա Թեմականներուն, իսկ թեմականները՝ Ս. Եջմիածնի ձե.

մարանի ժողովոյն, որոյ հետ ի հարկաւոր դէպս կրնան եւ պարտին հաղորդագրութիւն ընել նաեւ թեմական Տեսուչները եւ վանաց վանահայրերը:

Այսպէս պարզաբանելով Ս. Եջմիածնի հոգևոր ձեմարանին նշանակութիւնը, կհարցնեմք մեր բանախնդիր պարոններուն՝ թէ ո՞ր կուզէին ղետեղել այդ ձեմարանը իւր այս պաշտօնը յարմար ու անթերի կերպով կատարելոյ համար:

Նոյն եւ նման խնդիր մը ասկէ տասը տարի յառաջ ծագած էր Խալիպեան ուսումնարանի նկատմամբ նոյն տեղէն, ուստի այժմ ալ տաք ու պաղ քամիներ մերթ ընդ մերթ կփչեն եւ դոցա հեղինակները սնապարծութեամբ այնպէս կերեւակայեն՝ թէ Խորհող հասարակութեան պարագլուխ կամ ներկայացուցիչներ են:

Առանց ծիծաղելու մտքերնիս չեմք կարող բերել նոյն ժամանակուան գրքչի մը կարծիքը Կովկասեան խորհող հասարակութեան ներկայացուցիչ պարոնի մը նկատմամբ, որ է մեջ հոգևոր մասնակի տիազոսովը պսակուեցաւ իւր այն ենթագրութեան համար, թէ Խալիպեան ուսումնարանը Թեոզոսիոյ մէջ չըկրնար արգիւնաւոր գոյութիւն ստանալ:

Եւ թէպէտ այդ դպրոցին գոյութիւնը վերը յիշած վատթարական փիլիսոփայից նման մարդոց խճրիծներովն ու անհեռատես խորհուրդներովը առ ժամանակ մի սպառեցաւ, բայց իբրեւ նոր փիւնիկ իբրեւ նոր արծիւ նորա մանկութեանը կրկին կեն-

դանանալու յոյս կայ ի դէմն Հոգեւոր Գալրանոցին Նոր-Նախիջեւանի եւ Պեսարապիոյ, եւս առաւել ձեմարանին Ս. Էջմիածնի՝ անոր համար, որ անոր ոգին եւ ներքին զօրութիւնը, — այդ քաղցր ու վսեմ կրօնական եւ ազգային ուղղութեան զգացումը, — անմահ էր յաւէտ եւ կենդանի՝ թէպէտ եւ արտաքին գոյութիւնը վաղանցիկ եղաւ ժամանակի ներգործող հանգամանաց այլ եւ այլ պատճառներովը:

Այսպէս պիտի վերածնին ամենայն բարի գործառնութիւնք եւ բարի սերմեր. բարին չկորսուիր, այլ կմտնուի. ոսկին չմաշուիր, այլ կժանգոտի. կրօնը չմեռնիր՝ այլ կթուլանայ, բայց յետոյ նոր զօրութեամբ եւ անդիմադրելի զօրութեամբ ու հոսանքով կրգրկէ եւ կերջանկացնէ զմարդըստ հոգւոյ եւ եւ ըստ մարմնոյ:

Վեհափառ Տէրը իւր բնական հեռատեսութեամբը վաղուց դիտած եւ գրնահատած էր Խաչիպեան ուսումնարանին անուրանալի արդիւնքները, ինչպէս որ Նազարեան ձեմարանին թիւր ընթացքը եւ անոր բարեմիտ հիմնադրաց դիտաւորութենէն օտար ուղղութիւնը թէ՛ իրեն եւ թէ՛ այլոց անյայտ լինել չկրնար: Խաչիպեան ուսումնարանէն ելած աշակերտաց՝ եթէ կարելի է մէկ մեղադրանք գտնել, այն անշուշտ իրենց պախարակելի լուսութիւնն ու անտարբերութիւնն էր մինչեւ ցարգ, որով այդ բազմաշահ հաստատութեան նպատակն ու արդիւնքները պարտք չը համարեցին իրենց ի ժամանակին գրով հրատարակել, թերեւս հաւատալով՝ որ

գործով եւ փորձով լաւ եւս կստուգուին անոր արժանիքը. եւ արդարեւ այսօր Հայաստանի շատ տեղերու մանկավարժները Խաչիպեան ուսումնարանի որդեգիրներն լինելով՝ ի փորձոյ ստուգուեցաւ այդ ուսումնարանին օգտակարութիւնը: Իսկ գլխաւոր գովասանք այդ որդեգիրներուն համար թող բաւական համարուի ազգային հոգեւոր ուղղութեան ունեցած զգացման պարծանքն ու ազգին պիտանացու լինելու հոգեւոր եթէ ոչ նիւթական մխիթարութիւնը:

Ոչ ապաքէն նոյն դիտաւորութիւնը եւ յոյսերը կսնուցանէ արդ Ս. Էջմիածնի Հոգեւոր ձեմարանը իւր աշխատասէր որդեգրաց համար, որոնք՝ ինչպէս որ կլսեմք՝ բաց ի կուսակրօնութենէ՝ ազատ պիտի լինին նաեւ ուսուցչութեան եւ ամուսնաւոր եկեղեցականութեան եւն ասպարէզները մուտ գործել, որպէս զի այդ ձեմարանին եւ Մայր Ս. Աթոռոյ ազգային հոգեւոր նշանակութիւնը ազգին մէջ հաւատարիմ հարազատութեամբ տարածեն: Ինչո՞ւ չմաղթեմք ուրեմն նոցա համար յապագային կատարեալ յաջողութիւն:

Այս մէկ տեսութիւնը առ ժամն բաւական համարելով սիրելի ընթերցողացս զգացուցանելու համար Ս. Էջմիածնի Հոգեւոր ձեմարանին անհրաժեշտ կարեւորութիւնը, որ կարճ ասելով՝ ազգային դպրոցաց նկատմամբ նոյն է՝ ինչ որ կհամարուին օտար ազգաց մէջ ուսումնական հոգաբարձութիւնները, որ եւ կրօնի բարգաւաճութեան նկատմամբ Ս. Էջմիածնի պարսպաց մէջ ամե-

Նահարեւոր հաստատութիւնն կհամարուի մեր բժականդիր պարոններուն միւս բազմութիւն անհեռատես ու թշնամահան առարկութեանց համար ի մասին դատագրոց, ուսուցչաց այլովքն հանդերձ՝ ի կարծոյ կպատասխանեմք նոյն բանը, ինչ որ յառաջագոյն եւս ասած եմք՝ թէ որ եւ է հաստատութիւնն անբարեկարգութիւնն ձեռք ձգելու համար՝ ժամանակի եւ փորձոյ կարօտ է, եւ թէ բարի գործոյ յառաջատութեան համար արգարեւ նշանակել կարգարացնէ միջոցները. բայց կխնդրեմք նոյն վատ մտքով չբարձրել այս խօսքը, որով մէջ բերած է զայն Մշակը իւր թերթին մէջ եկեղեցականները պախարակելու համար:

Մեր կուզեմք ըսել, թէ ազգը առ այժմ՝ Ս. Եջմիածնի տկար միջոցներու եւ արդեանց նկատմամբ ներողամիտ պիտի լինի, գիտնալով որ նպատակը բարի է եւ ի ժամանակին միջոցները եւ արդիւնքը աւելնալով՝ Ազգի եւ Եկեղեցւոյ արդար ակնկալութիւնը կը պսակէ, որոց ճշմարիտ օգտին եւ յառաջադիմութեան փափաքող է նաեւ

Հ Ա Յ Կ Ո Ր Գ Ի Ն .



Հետեւեալ ուշադրութեան արժանի յօդուածը խնդրուեցաւ ամսագրոյս մէջ եւս ամփոփել՝ որ Արմաշու Ս. Վանուց Յոյ՝ ամսագրոյ Սոցստոսի թերթում հրատարակուած էր:

ՍՈՒՐԲ ԳՐՈՅ

ՀԱՅՏԵՐԻՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆ ՅԱՐԳԸ

Ե Ի Ր Ո Պ Ա Յ Ի Ո Յ Մ Է Ձ .

Տասն եւ վեցերորդ դարէն սկսեալ՝ երբ բողոքականք ըսել սկսան՝ թէ ամեն մարդ իւր հաւատքը անմիջապէս սուրբ գրքէն սորվելու է, իբրեւ իրենց այս սկզբանը հետեւութիւն մը սկսան սուրբ գիրքը աշխարհաբար եւ առհասարակ ամեն մարդու հասկնալու զանազան լեզուներու թարգմանել: Սա սկզբունքն ալ ունէին՝ որ մարդ հաւատքը անմիջապէս Աստուծմէ սորվելու է, դուրսէն մարդ մտնելու չէ. ուստի հայրապետաց եւ նախնեաց վկայութիւնը չէին ընդուներ, հետեւաբար անոնց թարգմանած սուրբ գիրքն ալ ասոնց ընդունելի չըլլալով՝ անմիջապէս այն լեզուէն կթարգմանէին՝ որով որ սկիզբէն գրուեցան, այս ինքն, Հին Կտակարանը՝ երբայականէն, եւ Նոր Կտակարանը՝ յունարէնէն:

Այս գործերնին անպատեհութիւն մ' ունէր. իրենց մարդոցը պիտի համոզէին՝ որ հաւատք սորվելու համար Աստուծոյ, եւ հաւատքը սորվել ուզող մարդուն մէջ տեղը օտար մէկը մտնելու չէ: Ասոր մէկ հետեւութիւնն այս էր՝ որ սուրբ գիրքը բոլորովին ձեռքէ